

# LUYS KIDS



**ALL ABOUT  
WOLF**



**Եկուր Սորվինք ու  
Դառնանք գիտունիկ**

**Thanksgiving**



**LUYS  
KIDS**

Տարի: 3, Թիւ: 35

Poseidon Yayıncılık Basım,  
Organizasyon ve Tanıtım

**LUYS MEDIA**

<<Լոյս Մեդիա>>  
Հրատարակութեան  
Արտօնատէր  
Արամ Գուրան

Պատասխանատու Տնօրէն-  
Հրատարակութեան  
Ընդհանուր Տնօրէն  
Պելինտա Գուրան

Խմբագիր  
Պարգեւ Սամուէլեան

Տեսողական Արուեստի Տնօրէն  
Արթօ Ժիլպէր

Գովազդ եւ Հանրային Կապեր  
Յարութիւն Գուրան


Խմբագրական Կազմ  
Սալբի Մուղալեան  
(Լիբանան, Պէյրութ)  
Շողեր Գրիգորեան-  
Ազատեան  
(Հայաստան)  
Սարին Պայրամ

Սրբագրիչ  
Արփի Թնկրեան-  
Գանթարձեան

Հասցէ՝  
Քուրթուլուշ Պողոտայ, Էօղէր  
Շէնք  
Թիւ 125,  
Շիշլի, Իսթանպուլ  
Հեռաձայն՝ 0212 251 27 80

Ritim Baskı Sanatları Matbaacılık  
Sanayi Ticaret Limited Şirketi  
Y. Dudullu Mahallesi Necip Fazıl  
Bulvarı Cad, Keyap Çarşısı F1 Blk  
No:44/92 Ümraniye/İstanbul  
Sertifika No: 45252

Այս թիւին մէջ



# WOLF



Wolf is one of the animals ,which is associated with November.

The wolf is an enigmatic creature, often painted out to be independent and lonesome. Wolves are actually very dependent on their pack, they have a strong social structure.

As a spirit animal the wolf symbolizes an intriguing mix of power, loyalty, guardianship, teamwork and wildness. Many cultures traditionally value the wolf as a powerful guiding force.

## So let us learn some facts about Wolves:

### 1 The place Wolves live:

- Wolves can be found in different habitats around the world, usually in the wilderness, in places like forests, grasslands, mountainous regions, deserts and the Arctic. Countries they're usually found in include Arctic Russia and America, although they mainly live away from humans in Alaska and Canada.

### 2 What do wolves eat?

- Wolves are mainly meat-eaters, which means they are called carnivores. They tend to travel in packs, led by an alpha male. Packs can be anything from 2 to 30 in number, although the average pack size is more likely to be 5 - 8 wolves. Hunting as a pack makes it easier for wolves to attack larger animals, like elk, deer, moose and bison, which they may not be able to attack by themselves. However, wolves will also supplement their diet with fruits like berries, apples and pears.

### 3 Definition of Pups?

- Wolves typically weigh one pound at birth and are called pups when young. A group of pups is called a litter, with a female wolf giving birth to between 4 - 6 pups at a time.

### 4 Physical Features

- The gray, or timber, wolf has long legs and large feet. The males are larger than the females. A male gray wolf usually weighs about 100 pounds (45 kilograms). Including the tail, it may be about 6.5 feet (2 meters) long. The gray wolf's fur is usually gray. It may also be brown, red, white, or black. The legs and belly are yellowish white. The red wolf weighs 44-82 pounds (20-37 kilograms). Its coat is reddish brown or sandy colored. The Ethiopian wolf also has reddish brown fur. A male Ethiopian wolf only weighs about 35 pounds (16 kilograms).



### 5 How do they communicate?

- They communicate by using both sounds and physical movement. Before and after hunting, the wolves howl in order to ensure that the pack assembles in a group. They also howl when trying to find each other during rough storms, when they are separated from each other for long distances, and when they cross a new and unknown territory. Gray wolves also whine and growl.

### 6 Monogamous

- Wolves are monogamous, meaning they mate for life. The alpha male and female wolves are the only ones who are socially permitted to have pups.

## 7 Are wolves related to dogs?

- Over 12,000 years ago, there lived a kind of wolf which is now extinct. Shortly after this time, people started to domesticate friendly wolves from this group, perhaps for help with hunting. These wolves, befriended by people, are the ancestors of all pet dog breeds. Domesticated dogs today are like sisters to living grey wolves.

## Few fun and interesting

## facts about wolves:

- Wolves can live up to 13 years in the wild.
- Wolves have 42 teeth.
- They have four toes with claws in an oval shape. They run on their toes, not their pads.
- Pups are born deaf and blind with bright blue eyes.
- They can hear up to six miles away in the forest.
- A wolf can eat 20 pounds of meat in one meal. Wolves can swim up to 8 miles!
- A wolf howl can be heard up to 10 km away.
- Wolves were the first animals to be placed on the US Endangered Species Act list in 1973.
- Wolves do not hibernate and can potentially be seen all year long.



## Նուռ և Շագանակ

Նուռերը ամսուան ընթացքին Միջին Արեւելքի մէջ հասնող պտուղներէն է Նուռը: Ան նաեւ Հայ ազգին խորհրդանիշերէն է:



**Ա.** Նուռը հարուստ է A, C, E, եւ B1, B2 կենսանիւթերով, հանքայիններով, անթիօքսիտաններով:

**Բ.** Բուժիչ յատկութիւն ունին՝ նռնենիի կեղեւը, տերեւը, պտուղին կեղեւը, հատիկները, հիւթը, արմատը:

**Գ.** Նուռը մարդուն արիւնը կը մաքրէ, արիւնահոսութիւնը կը դադրեցնէ եւ ջերմութիւնը կ'իջեցնէ:

**Դ.** Օրական 1 գաւաթ նուռի հիւթ խմելը կ'արգիլէ արեան բարձր ճնշումը:

**Ե.** Նուռին խաշուած կեղեւներուն ջուրը՝ կը մաքրէ աղիքներու մէջ գոյացած վնասակար ճճիւնները (պզտիկ որդերը):

**Զ.** Խաշուած նուռի տերեւներուն ջուրը երբ բերնին մէջ ողողենք՝ կը դարմանէ արիւնահոսող վնասները:

**Է.** Նուռին ջուրը կ'ամրացնէ մազերուն արմատները:

Շագանակն ալ նուռերեան պտուղ է: Մանաւանդ Թուրքիոյ մէջ նուռերը շագանակի ամիս է: Հետեալքար, մօտէն ծանօթանանք անոր մասին:



**Ա.** Օգուտները  
Շագանակը հարուստ է <<C>> կենսանիւթով. կը պարունակէ քիչ ճարպայղ պատճառով կը դասուի որպէս միրգ, քան ընկոյզենի: Շագանակը նաև հարուստ է մակնեզիոմով եւ փոթասիոմով:

**Բ.** Շագանակի Ծառերը  
Շագանակի ծառերը կրնան ապրիլ մինչև 800 տարի եւ կ'աճին Հիւսիսային կիսագունդի բարեխառն շրջաններուն մէջ:

# Գիտելիք

**Ո**րպես պատանի /պարմանուհի, մեր տարեկիցներուն առաջնորդութեամբ կը ծանօթանանք ծխախոտի. ապա, ան կը դառնայ մեր մարմինը թունաւորող <<լուազոյն բարեկամը>>:

Լաւ, ինչ նիւթեր կը պարունակէ ծխախոտը, ինչպէս կը վնասնէ մեր առողջութեան վրայ եւ ինչպէս կարելի է ձերբազատուիլ անկէ:

Ուրեմն, եկէք ծանօթանանք ծխախոտի հետ կապուած իրողութիւններուն:



## 1 Ծխախոտին Բաղադրութիւնը

Ծխախոտը կը պարունակէ <<Ամմոնիա>>(Amonia), <<Արսենիք>> (Arsenic), <<Քատմիում>> (Cadmium), <<Լէտ>> (Lead) <<Նիքոթին>> (Nicotine), <<Պէնզէնէ>> (Benzene) քիմիական նիւթերը: Մէկ առ մէկ պիտի անդրադառնանք իւրաքանչիւրին վրայ:

**Ա.** <<Նիքոթին>>: ոգելից ըմպելիներէն, այսինքն <<ալքոլէն>> անելի մոլորութիւն կը յառաջացնէ:

**Բ.** <<Ամմոնիա>>: կ'արագացնէ <<նիքոթինին դէպի մարմին թափանցելու ընթացքը:

**Գ.** <<Արսենիք>>: Մահացու թոյն մըն է, որ շունչին գարշելի հոտ կու տայ եւ շրթունքներուն այրուածք:



**Դ.** <<Քատմիյում>>: Կը վնասէ լեարդը, երիկամունքները եւ ուղեղը:

**Ե.** <<Լէտ>>: Կը դադրեցնէ մարմնին ածումը ու կը պատճառէ սիրտխառնուք:

**Զ.** <<Պէնզէնէ>>: Կը պատճառէ Քաղցկեղ:

## 2 Ինչպէ՞ս Կազդէ Մեր Առողջութեան:

**Ա.** Կ'ազդէ շնչառութեան վրայ անլցնելով սրտի զարկերը, յաճախակի դարձնելով հազը: Այսպէսով կը նուազեցնէ մարզական կարողութիւնները:

**Բ.** Շունչը կ'ունենայ գարշելի հոտ:

**Գ.** Լինտախտի հաւանականութիւնը կը շատնայ:

**Դ.** Ակռաներուն գոյնը կը փոխուի:

**Ե.** Թոքերը կը լեցուին վտանգաւոր կապերով, որոնք թոքային ճամբաները կը նեղցնեն եւ լորձունքներով կը լեցնեն:

**Զ.** Լեզուի, լինտի, շրթունքի եւ կոկորդի քաղցկեղի կարելիութիւնը կ'աւելնայ:

## 3 Ինչպէ՞ս Չերբազատուիլ Ծխախոտէն:

**Ա.** Ծխելու փոխարէն, <<Նիքոթին>> ծամոն ծամել:

**Բ.** Մարզանքի հետեւիլ:

**Գ.** Դիմել Առողջապահութեան նախարարութիւն:

# Գիտէի՞ր

## Մի՛ վախնար

Երբ մեր չորս կողմը շրջապատուած է պատերազմներով, անորոշութեամբ է շատ մը այլ մտահոգութիւններով, պարզ է, որ զգանք՝ ճնշուած, անհանգիստ ու վախնանք մեր ապագային հանար: Աշխարհը կրնայ թուիլ քառասային, բայց ճիշդ այս ժամանակներուն է, որ պէտք է մենք մեզի յիշեցնենք Աստուծոյ անսասան ներկայութեան մասին: Անոր Խօսքը՝ Աստուածաշունչը, մեզի կու տայ յոյսի եւ վստահութեան հզօր յանձնարարութիւն:

Գիտէ՞ր որ, «Մի՛ վախնար» արտայայտութիւնը 365 անգամ յիշուած է հոն, այսինքն՝ յիշատակումի միջոց է մէկ տարուան իւրաքանչիւր օրուան համար: Այս պարզապէս պատահականութիւն չէ. այլ Աստուծոյ ճանապարհն է, որ կու գայ մեզի ըսելու, որ նոյնիսկ որքան անհանգիստ է կեանքը, Ան միշտ մեզի հետ է, կ'առաջարկէ Իր խաղաղութիւնն ու պաշտպանութիւնը:

Վախի պահերուն մենք կրնանք ապաւինիլ Անոր խոստումներուն՝ վստահելով, որ Ինք սէր կը բերէ մեզի: Շատ մեծ մխիթարական յիշեցում է եւ հզօր պատգամ ու քաջալերանք տարուան իւրաքանչիւր օրուան համար, վստահելու Աստուծոյ պաշտպանութեանն ու սիրոյն՝ անկախ որ մենք ինչ դժուարութիւններու կը հանդիպինք:



Վախը բնական մարդկային զգացում է, բայց ահաասիկ Աստուած մեզի կը յիշեցնէ, որ մենք պէտք չէ որ վախի մէջ ապրինք: Աստուածաշունչը լեցուն է օրինակներով, թէ ինչպէս Աստուծոյ ներկայութիւնը խաղաղութիւն կը բերէ անորոշ ժամանակներուն:

Իւրաքանչիւր, «Մի՛ վախնար», Աստուծոյ միջոցն է՝ յիշեցնելու մեզի, որ Ան միշտ մեր կողքին կանգնած է մեր դիմագրաւած մեծ մարտահրաւերներու առէն: Երբ մենք կը վստահինք Անոր առաջնորդութեանը, մենք կրնանք նաեւ յաղթահարել վախը, գտնելով ուժն ու քաջութիւնը:

Այսպիսով, ամէն անգամ, երբ մենք կը վախնանք, յիշենք, որ Աստուած մեզի կ'ըսէ, «Մի՛ վախնար», եւ Ան կը քալէ մեզի հետ ամէն քայլափոխին:

# Thanksgiving

**T**hanksgiving is about being grateful for what we have. It is a holiday celebrated mainly by the American and Canadian people. On Thanksgiving Day people value what they have, they come together as families and friends, and reflect the positive things in their lives. It is very common that on this occasion people volunteer to help make food and provide things for the people in need.

Pilgrims were the ones who celebrated the first thanksgiving. They shared their harvest which mainly consisted of corn and pumpkins along with a big turkey. Pilgrims are the British people who travelled to north America in the 1620s.

The main dish on thanksgiving is Stuffed Turkey and the desert is pumpkin pie.

## Simple Pumpkin Pie Recipe

### Ingredients:

- 1 can (15 oz) pumpkin puree
- 1 can (sweetened condensed milk, 14 oz)
- 2 large eggs
- 1 teaspoon ground cinnamon
- 1/2 teaspoon ground ginger
- 1/4 teaspoon ground nutmeg
- 1/4 teaspoon salt
- 1 pre-made pie crust (store-bought or homemade)



## Instructions:

**1. Preheat the Oven:** Preheat your oven to 425°F (220°C).

**2. Mix the Filling:**

- In a large bowl, combine the pumpkin puree, sweetened condensed milk, and eggs.
- Add the cinnamon, ginger, nutmeg, and salt. Mix everything together until smooth.

**3. Prepare the Pie Crust:**

- Place the pre-made pie crust in a 9-inch pie dish. If you're using a frozen crust, make sure to thaw it according to the package instructions.

**4. Fill the Crust:**

- Pour the pumpkin filling into the pie crust, smoothing it out with a spatula.

**5. Bake:**

- Bake in the preheated oven for 15 minutes. Then, reduce the temperature to 350°F (175°C) and bake for an additional 35-40 minutes, or until the filling is set (you can test by inserting a knife in the center; it should come out clean).

**6. Cool:**

- Allow the pie to cool at room temperature for a few hours before serving. This helps the filling set up nicely.

**7. Serve:**

- Enjoy your pumpkin pie plain or with whipped cream on top!

### Tips:

- You can sprinkle a little extra cinnamon on top for added flavor.
- If you have leftover pie, store it in the refrigerator!

# Չմրան ինչպէս Ժամանակ Անցընել

**Ն**ախկին թիւին մէջ յիշեցինք, որ վերամուտի սեմին անհրաժեշտ է նուազեցնել մեր յատկացուցած ժամանակը ելեկտրոնային գործիքներու գործածութեան կամ ընկերային ցանցերուն:

Այս ըսել չէ որ ձմրան ընթացքին միայն դաս սորվինք, կամ թէ, երբ եղանակը ցուրտ է, մենք կը կարծենք որ միակ միջոցը տունը նստելով ընկերային ցանցի վրայ ժամանակ անցընելն է: Ահաւասիկ այսօր կու գանք թուել ժամանցային միջոցները, որոնք մեզի կ'օգնեն մշակելու՝ առողջ ընտանեկան եւ ընկերային յարաբերութիւններ:

Չինոտ օրերուն  
կարելի է դուրսը  
ձինով խաղալ մեր  
բարեկամներուն հետ,  
ձինամարդ շինել,  
ձինագնդակի խաղի  
կռիւներ  
կազմակերպել կամ  
սահիլ:



Չափազանց ցուրտ եւ անձրեւոտ օդին մենք կրնանք մեր ժամանակը անցընել խմբային խաղ խաղալով, որոնք կ'օգնեն մեր քննադատական մտածողութիւնը եւ յիշողութիւնը զարգացնելու. Օրինակի համար, <<Monopoly>>, <<Scrabble>>, <<Uno>>: Այս տեսակի խաղերը, նաեւ կ'ամրացնեն յարաբերութիւնները մեր ընտանիքի/բարեկամի հետ:



Գիրք կարդալը կ'օգնէ մեր երեւակայութիւնը ընդլայնելու, նաեւ բարելաւելու մեր տրամադրութիւնը, որպէսզի մենք մեզի աւելի երջանիկ զգանք:



Ձմրան լաւագոյն աշխատանքներէն մէկն է, նաեւ այն է, որ մենք կրնանք ստեղծագործ ըլլալ խոհանոցին մէջ՝ խմոր թխելով, նոր ճաշեր փորձելով, եւ տեսականի կարկանդակ պատրաստելով: Այս աշխատանքներու ընթացքին մենք նորանոր բաներ կը սորվինք, օրինակ՝ կը ծանօթանանք զանազան չափերու, այլ մշակոյթներու պատկանող նոր ճաշի կամ անուշեղէնի:



Ձմեռը լաւագոյն առիթն է, արհեստներն ու գեղարուեստական ձիրքերը յայտնաբերելու. օրինակ՝ կարելի է վերամշակել նոր ձեռային աշխատանքներ, գծել եւ ներկել, կամ զարդեր պատրաստել:

Այսպիսով, այս ձմեռ փորձենք ժամանակ յատկացնել մեր ընտանիքին եւ բարեկամներուն: Նաեւ կրնանք բացայայտել նոր տաղանդներ, ամրապնդել ձեր յարաբերութիւնները եւ ընդհանուր առմամբ աւելի երջանիկ զգալ:

# Եկուր Սորվինք ու

# Դառնանք Գիտունիկ

**Ո**րոշ անասուններ ժրաջանորէն աշնան եղանակին ուտելիք կը հաւաքեն եւ կը պահեն, որպէսզի ձմրան ուտեն: Օրինակ՝ սկիւռիկները աշնան գբաղուած կ'ըլլան ընկոյզ հաւաքելով եւ զանոնք պահելով անտառի իրենց տուներուն մէջ: Այս իրենց համար կարելոր պաշար է, որովհետեւ ընկոյզը անոնց հիմնական սնունդն է, որմէ ուժ կը ստանան:

**Ա.** Ինչո՞ւ անասունները պէտք է պատրաստուին ձմրան:

Այն անասունները, որոնք կը նկատուին տաքարին, ձմեռը կը սպառնայ անոնց գոյատեւման վրայ երկու պատճառով. առաջինը՝ սառոյց ջերմաստիճանի եւ երկրորդը, իրենց ուտելիքի չգոյութեան պատճառով:

Առաւել եւս, ձմրան ժամանակ այս նոյն կենդանիները երկար քունի մէջ կը մտնեն եւ կրնան այդպէս ապրիլ առանց թթուածինի: Ձմրան անասուններուն մարմինի ջերմաստիճանը եւ սրտի զարկերը կը նուազին, նաեւ, շնչառութեան յաճախականութիւնը կը նուազի 50-էն 100 տոկոսով:

Հետեւաբար, ձմրան համար շատ կենդանիներ ամրան եւ աշնան եղանակին պէտք է գիրնան: Աւելորդ ճարպը անոնց ողջ կը պահէ ձմրան ատեն: Օրինակ՝ արջը մէկ շաբթուան ընթացքին կրնայ գիրնալ մինչեւ 15 քիլոկրամ:



**Բ. Ինչ Դաս Պէտք Է Քաղենք Չմրան Համար  
Պատրաստութիւն Տեսնող Անասուններէն:**

Բարոյական դասը, որ մենք այս տեսակի կենդանիներէն պէտք է սորվինք հետեւեալներն են.

**Ա.** Ծրագրել մեր ապագան. մենք պէտք է ծրագրենք մեր դպրոցական կեանքի ընթացքը, կամ գումար խնայել, որպէսզի կարենանք գնել մեր փափաքածները:

**Բ.** Նկատի պէտք է առնենք, որ քրտնաջան աշխատանքը միշտ եւ անպայման արդիւնք կու տայ, իսկ հետեւողական ջանքերը՝ հետագային ապահովութիւն կը բերեն:

**Գ.** Այս վիճակը նաեւ մեզի կրնայ սորվեցնել պատասխանատուութեան զգացումի զօրութիւնը. այս կենդանիները պատասխանատուութիւն կը կրեն իրենց գոյատեւման համար՝ եւ այսպիսով կրնանք սորվիլ անոնցմէ տէր կանգնիլ մեր խնդիրներուն եւ նպատակներուն:

**Դ.** Այս տեսակի կենդանիները նաեւ մեզի օրինակ են ինքնաբաւութեան. այսինքն չվստահին արտաքին օգնութիւններու, այլ ապաւինիլ մեր անձնական ջանքերուն եւ ուժերուն վրայ:

## 1 Budgeting for a Holiday Meal

You have \$100 to spend on a holiday meal for 5 people. Use the menu below to decide how you will spend your money. Then, plan your meal on the chart. You can assume all 5 people will eat each type of food you buy.



<b>Turkey</b> \$5.00 per person	<b>Potatoes</b> \$2.00 per person	<b>Mac and cheese</b> \$2.00 per person
<b>Rolls</b> \$1.00 per person	<b>Ham</b> \$4.00 per person	<b>Pumpkin pie</b> \$4.00 per person
<b>Salad</b> \$1.00 per person	<b>Yams</b> \$3.00 per person	<b>Stuffing</b> \$2.00 per person

1. Decide which foods you will buy and fill in the chart below. Then, find the total cost for the holiday meal.

Food	Cost per person	Total
<b>Total Cost:</b>		

2. Will you have any money left over? If so, how much? \_\_\_\_\_



# T-H-A-N-K-S-G-I-V-I-N-G



How many words can you make from the word THANKSGIVING?

Note: You can use letters more than once.

- |           |           |
|-----------|-----------|
| 1. _____  | 11. _____ |
| 2. _____  | 12. _____ |
| 3. _____  | 13. _____ |
| 4. _____  | 14. _____ |
| 5. _____  | 15. _____ |
| 6. _____  | 16. _____ |
| 7. _____  | 17. _____ |
| 8. _____  | 18. _____ |
| 9. _____  | 19. _____ |
| 10. _____ | 20. _____ |

# Amusement **3**

## Find **10** differences



Հրատն  
ու  
Տեսիլը

Սարին Պայրամ



# Տեսիլին Անակնկալը



**Տ**եսիլին միտքը օրերէ ի վեր զբաղած էր նոյն նիւթին շուրջ: Հազարումէկ տեսակ գաղափար ունէր, բայց չէր կրցած որոշում տալ: Ինչպիսի՞ անակնկալ մը պիտի պատրաստէր Հրատին՝ այս տարուան տարեդարձին առթիւ:

Հրատ այս տարի պիտի դառնար տասը տարեկան, եւ ըստ Տեսիլին, տասը տարեկան ըլլալը կարեւոր տարիք էր: Քանի որ տասը արդէն կ'աւետէր պատանեկութեան տարիները: Այս պատճառաւ ալ անակնկալը անմոռանալի պէտք է ըլլար:

Տեսիլ չէր գիտեր թէ ինչ պէտք է ընէր, չկրցաւ որոշում տալ: Մօտեցաւ իր քրոջը՝ Երազին եւ ուզեց տարբեր գաղափար մը լսել իրմէ: Բայց Երազ յայտնեց այն գաղափարը, որ Տեսիլ արդէն խորհած էր անոր մասին: Ուրեմն՝ «Համեղ կարկանդակ մը պատրաստելով կրնաք զայն ցերեկուան զբօսանքին հրամցնել. վրան ալ տասը հատ մոմ կը վարես ու պզտիկ նուէր մըն ալ կ'առնես Հրատին համարեւ,- ըսաւ քոյրը:

-Ասիկա մեր ամէն տարուան սովորութիւնն է արդէն,- պատասխանեց Տեսիլ: Ուրիշ բան մը, ուրիշ բան մը, բայց ինչ,- ըսաւ Տեսիլ: Այս անգամ ալ մօտեցաւ իր մայրիկին ու օգնութիւն խնդրեց իրմէ եւ նոյն հարցումը ուղղեց:

- Կրնաս նամակ մը գրել,- ըսաւ մայրը եւ շարունակեց.- ,Մենք ձեր տարիքին միշտ նամակ կը գրէինք իրարու: Դուն ալ կրնաս յայտնել քու զգացումներդ ու մտածումներդ Հրատին հանդէպէ:

-Բայց մենք միշտ միասին ենք: Զգացումներս իր երեսին նայելով ալ կրնամ յայտնել, -ըսա Տեսիլ:

Երբ գիշերը անկողին մտաւ, քունը փախած էր. ան շարունակեց խորհիլ ու ի վերջոյ գտաւ փայլուն գաղափար մը:

-Երկու օր ետք՝ այդ յատուկ օրը, այսինքն Հրատին տարեդարձը եկած հասած էր: Տեսիլ մինչեւ որ հնչէ զբօսանքի զանգը, յայտնի չըրաւ ու անձայն մնաց: Ան այնպէս կը վարուէր, որ կարծես մոռցած ըլլար Հրատին տարեդարձը: Բայց յետոյ, երբ դասը վերջացաւ, անմիջապէս իր անակնկալը հանեց սեղանին տակէն ու դրաւ Հրատին գիրքերուն վրայ:

Հրատ նախ չկրցաւ հասկնալ թէ ի՞նչ էր ասիկա: Երբ քակեց փայլուն տուփին վրայի ժապաւէնը, իր աչքերը լեցուեցան:

-Տեսիլ, ուրկէ՞ միտքդ եկաւ ասիկա, հարցուց ան զգայուն ձայնով մը: Տեսիլին անակնկալը այդ տուրմն էր, որ երեք տարի առաջ նոր տարուան առթիւ նուիրած էր Հրատին: Եւ այս տուրմին միջոցով էր, որ անոնք դարձան մտերիմ ու անբաժան ընկերներ:

-Երջանիկ տարեդարձ Հրատ, բացազանչեց Տեսիլը ու սրտանց ուրախացած փաթթուեցաւ անոր: Կը մաղթեմ որ ամէն տարի այսպէս տօնենք ծննդեան տարեդարձդ, մինչեւ մեծնանք ու ծերանանք,- ըսաւ ան:



# LUYS KIDS



LUYS MEDIA